



ՄԱՍԻՎ ԱՂԱԿՆԻ

ԵՒ

ՄԻԱԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ԶԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆ

Ազգի մը իւր շափը ճանշմարուն օգուտները և յանշմարուն վնասները

Ասոււած միայն է անչափ եւ անսահման բնութիւն. վասնզի ոչ ինքը իրեց կատարելութեանցը կկամի կամ կարող է չափ մը՝ սահման մը դնել, եւ ոչ ուրիշը: Խոկ արարածը, այսինքն այն էակն որ իրեն զոյութիւնը ուրիշէն առեք է, եւ ոչ թէ ինքիրմէն է, հարկա չափ եւ սահման ունի ամէն կողմանէ, ըստ ժամանակի, ըստ տեղույթ եւ ըստ ամենայն յատկութեանց եւ կատարելութեանց: Ըստ ժամանակի չափաւոր է, վասնզի ժամանակի մէջ սկսեք է իւր զոյութիւնը, եւ յանժամանակի կարող է վերջանալ՝ եթէ անժամանակ ստեղծողէն չպահպանուի եւ անժամութեան ձիրքը չընդունի: Չափաւոր է ըստ տեղույթ, վասնզի չկրնար միեւնոյն ժամանակի մէջ ամէն տեղ գտնուիլ, այլ եթէ հոս է՝ հոն չէ, եւ եթէ հոն է՝ հոս չկրնար լինել: Չափա-

ւոր է եւ ըստ այլ ամենայն յատկութեանց, այսինքն կարողութեամբ հոգւոյ եւ մարմնոյ, զիտութեամբ մտաց, ազատութեամբ կամաց, եւ սոցա ամենայն հետեւանքներովը:

Ինչէն է ուրեմն որ շատ մարդիկ, եւ ընդհանրապէս ամենայն մարդիկ, իրենց չափը չեն ճանշնար. ինչէն է որ կամ անչափ անսահման կարողութեան տէր կճանշնան իրենք զիրենք, եւ կամ ունեցած կարողութիւննենին իրենց աչքին չափազանց կերպով մեծ կերենայ: — Այս խեղճութեան առաջին եւ զիսաւոր պատճառ՝ նոյն խոկ իրենց խելքին չափաւորութիւնն է, ինչպէս որ կարճատեսութեան զիսաւոր պատճառ՝ մարդուս աչքին տկարութիւնն է:

Կարեի բան է արդեօք որ մարդս իրեն չափը ինչպէս որ պէտք է զիսայ կամ ճանշ-

նայ: — Աչ, մարդս իրեն կարողութեանը ճիշդ չափը անկարելի է որ ճանչնայ՝ իւր ճանա- չողութեանը անկատար լինելուն համար. բայց կարող է աշխատիլ, եւ պէտք է աշխատի հաս- կընալու թէ իրեն այլ եւ այլ կարողութիւննե- րը ինչ աստիճանի պակասաւոր են: Այս աշ- խատանքը մեզմէ կապահնաջէ ուղիղ փիլիսո- փայութիւնը՝ երբ կըսէ թէ ինքզինքդ ճանչ- ցիր. „Ժանիր գրեզ“: զեոյն կապահնաջէ մեզմէ քրիստոնէութիւնը՝ երբ կապատուիրէ որ խո- նարի լինիմք, այսինքն մեր չափէն վեր չու- ռիսք հնպարտանամք. եւ երկուքը մէկէն ան- թիւ անհամար օրինակներով ու պատմութիւն- ներով կիսակրցնեն մեզի՝ չափ չգիտնալուն անբաւ վնասները, եւ չափաւորութեան՝ ինք- նամանաշութեան՝ խոնարհութեան մեծամեծ օգուտները:

Նաև անզամ խօսք եղած է թէ ընդհանրա- պէս մեր ազգը խոնարհամիտ է, իր չափը ճանչցող է, ուրիշներուն վրայ հնպարտանալու սովորութիւն չունի, ուրիշներուն նետ արհա- մարհանօք չվարուիր, ամենուն ալ զլուս կը- ծուէ, ամենուն ալ կամքը սիրով եւ հնպատա- կութեամք կկատարէ: Իրան է արդեօք այս խօսքը: — Ազգիս անցեալ ժամանակներուն պատմութիւնը գիտցողը, եւ նորա այժմու վի- ճակին կատարեալ տեղեկութիւն ունեցողը պէտք է վկայէ՝ թէ ուրիշ քանի մը ազգաց եւ ժողովրդոց նետ համեմատելով՝ կարելի է ըսել թէ մեր Հայոց ազգը իրաւի այդ գեղե- ցիկ կատարելութիւնը ուրիշ շատերէն աւելի ունի: Բայց մեծապէս կսխալի կամ կխարուի՝ թէ որ միտքը զնէ թէ ինչպէս որ պէտք է կը- ճանչնայ Հայը, եւ ամենայն Հայ, իւր չափը, իւր կարողութիւնը, իւր ամէն բարոյական եւ նիւթական յատկութիւնները, ըստ այնմ կը- վարուի օտար ազգաց հետ, եւ ըստ այնմ կը- վարուի իւր համազգի եղբարցը հետ:

Տղիտութեան վիճակը իրաւամք տղայու- թեան վիճակին նմանցուցեր են մարդիկ ամէն ժամանակ. ոչ տղան իւր կարողութիւնը կը- ճանչնայ եւ ոչ տղետը. տղան կարծէ թէ ձեռ- քէն ամէն բան կուզայ, տղետը կարծէ թէ ինքը ամէն բան կիսակրնայ. իսկ մեծամա- սակին ու գիտունը երկուրին վրան ալ կծիծաղի ու կիսդնայ: Քանի որ մեր ազգը տղիտութեան վիճակէն բոլորվին դուրս չէ ելած, ինչու զարմանայ որ զինքը շատ անզամ տղու տեղ կրնեն յառաջադէմ ազգերը, ու իւր չափը չը- ճանչնալուն վրայ խղճալ կցուցընեն: Մակայն ինչպէս որ այս եւ այն տղուն, այս եւ այն

տղիտին մէջ տարբերութիւն կայ, այսպէս ալ մեծ զանազանութիւն կտևոնուի մեր ազգին եւ ուրիշ քանի մը արեւելեան ազգաց մէջ: Եթէ մեր ազգը տղիտութեան գերութենէն դեռ բո- լորվին չէ ազատած, զոնէ հասկրցած է եւ որէ որ աւելի հասկրնալու վրայ է իւր գերու- թեան թշուառութիւնը. ուստի եւ շատ տար- բեր է այն արեւելեան ազգերէն որ իրենց տղիտութիւնը եւ իրենց գերութիւնը ճանչնա- լու անզամ փոյթ չունին, թող թէ անկէց ա- զատելու շանացողութիւն:

Միայն թէ մեք ալ պէտք չէ որ խարեմք մէկզմէկ եւ զմեզ. պէտք չէ զնեմք մտքերնիս որ իբր թէ չունեցած կատարելութիւննիս ու- նիմք: Եթէ հիւանդ չեմք ճանչնար զմեզ, զո- նէ հիւբնդքաղ, այսինքն հիւանդութենէ նոր ելլող եղածներս զիտնամք ու առողջ մարդու պէս չխրոխտամք, խոշոր խոշոր չխօսիմք, չըրած բաներնուս վրայ չպարծենամք, չընե- լու բաներնուս վրայ ալ լալկան (լաւլակ) տր- ղոց պէս չնստիմք չողրամք: Եթէ կան մեր մէջ քանի մը առողջներ, յիմար են եւ կա- տաղի յիմար՝ եթէ հիւանդներուն վրայ կբար- կանան ու կիսակատեն զանոնք. եթէ կան քա- նի մը ուժեղներ, բարբարն են եւ անողորմ, եթէ տկարները ոտքի տակ կառնեն. եթէ կան քանի մը զիտուններ, անմիտ են եւ անզգամ, թէ որ տղետներուն միամտութիւնը իրենց շա- րութեանը, շահասիրութեանը, փառասիրու- թեանը զո՞ն ընել կուզեն:

Բայց մեք մէկդի ձգեմք մասնաւորները, ազգիս մեծ մասին նետ խօսիմք, եւ ընդհա- նուր ազգերնիս յորդորեմք որ աշխատի ինք- զինքը, իրեն օգուտն ու վնասը, եւ առհա- սարակ իրեն չափը եւ վիճակը ճանչնալու:

Եթէ ինչ Յունաց իմաստասէրները շատ խելացի եւ օգտակար խրատ տուեր են իրենց ազգին՝ երբոր ըսեր են թէ „Ժանիր գրեզ“— ճանչցիր ինքզինքդ, ահա Մովսիսի ձեռքովը գրուած սուրբ Գիրքը վաղուց ըսած է Խորայե- լացւոց եւ բովանդակ ազգի մարդկան՝ թէ „Հայեաց իրեզ“—զուն քեզի նայէ, ինքզինքդ դիտէ՝ հասկրցիր, չափդ գիտցիր: Հայեաց ի- քեզ, ըսեմք ուրեմն մեք ալ մեր ազգին. հաս- կրցիր քու ինչ ազգ, ինչ ժողովուրդ լինելու, հասկրցիր քու կարողութիւնդ ու կարօտու- թիւնդ, եւ ըստ այնմ շահքդ աւելցուր օրէ օր աւելի յառաջադիմութիւն ընելու ամէն աղէկ բանի մէջ:

Ո՞րշափ օգտակար, ո՞րքան գեղեցիկ բան է շափաւորութիւնը, այսինքն իւր չափը գիտ-

նալը, իւր կարողութեցէն դուրս չելլելը: Պատիւ բաածդ իւր չափը զիտցող մարդուն եւ-
տեւէն կվագէ. յաջողութիւնը իւր չափը զիտ-
ցող մարդուն ամէն ձեռք զարկած բանին ըն-
կերն է. յառաջադիմութիւնը իւր չափը զիտ-
ցող մարդուն սովորական ընթացքն է: Չափը
զիտցողը եթէ աղքատ լինի եւ եթէ հարուստ,
երջանիկ է. իսկ չափը չզիտցողը թէ հարուստ
լինի եւ թէ աղքատ, խեղճ ողորմելի է:

Հայեաց իքեզ,—ծանիր զքեզ, զիտցիր քու
չափդ, բաեմք ուրեմն մեք ալ մեր սիրելի ազ-
գին ընդհանրապէս, եւ իրարու եղբայրաբար: Մի պարծենար այն աղէկութիւններուն վրայ,
որ եթէ ատենով ունեցեր ես՝ գէթ այժմ կոր-
որնցուցեր ես. չափդ զիտցիր: Մի վատենք
այն հարստութիւնդ, որ եթէ ժառանգութեամբ
ձեռք չես բերած՝ գէթ աշխատանքով վաստր-
կեր ես, ու դարձեալ կրնաս աղքատնալ. չափդ
զիտցիր: Մի հպարտանար յաջողակութեանցդ
վրայ որ քու աչքիդ բան մը կերեւան, բայց
թէ որ ուրիշ զանազան ազգաց յաջողակու-
թեանցը նետ համեմատես՝ կամ քիչ են եւ
կամ ոչինչ. չափդ զիտցիր: Մի լքանիր, մի
փնատիր, քու խեղճութիւնդ, պակասութիւն-
ներդ, կարօտութիւններդ, աղքատութիւնդ,
սակաւութիւնդ, տկարութիւնդ, տգիտութիւնդ
տեսնելով. չափդ զիտցիր եւ ջանքդ աւելցուր,
այդ խեղճութիւններէն դիւրաւ կազատիս:

Ազգը՝ ժողովուրդը մասնաւոր մարդու պէս
է. եթէ իւր չափէն դուրս ելլէ ու հպարտա-
նայ, Աստուծոյ եւ մարդկանց ատելի եւ պր-
գալի կիմնի. եթէ անոր ներհակ՝ իւր չափը՝
իրաւունքը՝ արժանաւորութիւնը մոռնայ եւ
վատանայ, դարձեալ ատելի է Աստուծոյ եւ
զգուելի մարդկանց: Ներիք մոռցաւ մեր ազգը
իւր ազգութիւնը, այսինքն իւր պատուական
լեզուին եւ ուղղափառ սուրբ Հաւատքին յար-
գըն ու արժանաւորութիւնը: Ներիք խոսեցաւ՝
զոնէ ըստ մասին, ամէն տեսակ լեզու՝ իւր
նախնեաց յատակ ու հարուստ լեզուէն իզան: Ներիք ընդունեցաւ, զոնէ ըստ մասին, օտար
ազգաց դաւանանքները՝ իրը թէ ձանձրացած
լինէր իւր անարատ ու պատկանելի եկեղե-
ցուն գեղեցիկ դաւանանքէն: Ներիք երկրն-
ցուց զլուխը՝ իրմէ բարբարոս եւ իրմէ տկար
աւազակներուն առջեւն ըստով. ., Սուր քո եւ
պարանոց մեր. կապանք քո, եւ ձեռք եւ ոսք
մեր. յափշտակութիւնք քո, եւ որոյիք եւ կանայք
մեր. հարստանարութիւնք քո, եւ արծաթ եւ ա-
մենայն ստացուածք մեր: Ժամանակ է իւր չա-
փը, իւր յարգը, իւր արժանաւորութիւնը ճանչ-

նալուն: Ո՞չ ապաքէն առ այս կյորդորէ զմեզ
բանիւ եւ գործով եւ օրինաբանեալ տէրութիւնս
Ռուսաց, երբոր ամենայն միջոց եւ դիւրութիւն
եւ արտօնութիւն կշնորհէ մեզի ազգային լեզուն
եւ կրօնը եւ ամենայն գեղեցիկ յատկութիւն-
ները պահպանելու համար: Ո՞չ ապաքէն առ
այս կյորդորեն զմեզ նոյն խոկ ծամանեանց եւ
Պարսից հզօր տէրութիւնները (որոց լայնատա-
րած գաւառներուն ապատամբ կուսակալնե-
րէն ատենով այնքան նեղութիւն կրեր է մեր
ազգը ընդդէմ կամաց նոյնին) օրէ օր շանքեր-
նին կաւելցըննեն որ խոհական բարեկարգու-
թեամբ երջանկացըննեն իրենց հպատակ ազ-
գերը: Ուրեմն մինչեւ երբ պիտի վատանայ
մեր ազգը, եւ իւր յարգը պիտի չհասկընայ՝
ըստով. „Միթէ մերն ալ ազգ է, միթէ մերն ալ
լեզու է, միթէ մերն ալ պատմութիւն է, մի-
թէ մերն ալ մատենազրութիւն է, միթէ մերն
ալ ուղղափառութիւն է...“: Այս, այս, գտնը-
ւեր են ատեն ատեն, եւ կզտնուին նաեւ այ-
ժըմ այնպիսի խորթաբարոյ որդիք Հայկայ եւ
սրբոյ Լուսաւորչին՝ որ մինչեւ այս վերջին
պժգալի հայհոյութիւնն անզամ կընեն: որպէս-
զի իրենց վատութիւնը, իրենց շահասէր օ-
տարամուլութիւնը արդարացըննեն. Ամօթ ի-
րենց երեսին որ մինչեւ այս աստիճանի իրենց
չափը չեն զիտեր:

Բայց եւ հերիք խեցուցին մեր ազգը քա-
նի մը խեւեր, որ իրենք իրենց չափը ամե-
նեւին զիտեալով, եւ ազգին տկարութեան ու
տգիտութեանը վրայ անմտաբար բարկանա-
լով, գետինն ընկած տկարին ոտնար եղան
ու կանչուրուտեցին թէ „Ի՞նչ կեցեր ես, ազգ
„Հայոց, ել քալէ, առաջ վազէ, յառաջազէմ ազ-
„զերուն հետ այժմէն քու ոյժդ չափէ, նայէ որ
„անցնիս զանոնք: — Ինչնի. — Եկեղեցիներդ
„փակէ՝ թէատրոններ բաց, եկեղեցականքդ նա-
„խատէ, միայն մեզի պէս... աշխարհականաց
„ձեռք տուր զաւկըներդ. նախնեացդ լեզուն
„իբր անիմանափ եւ ժանգուն հնութիւն՝ մէկլի
„ձգէ, մեր նորահնար օտարախորթ լեզուն
„առ, ոչ մէծը ճանչցիր ոչ փոքրը, ոյժդ չը-
„հասած տեղը չար լեզուդ հացուր, լեզուիդ
„ալ ժանտ թյոյնը խեղկատակութեամբ քաղցրա-
„ցուր. նախանձուդ կատարութիւնը կշտա-
„ցընելու համար՝ ղծոխային երազներով սիր-
„տը զովացուր, փրփրացեալ զիւահարի պէս՝
„մերթ ծիծաղէ լրբաբար եւ մերթ ողբա այ-
„լանդակօրէն, եւ ճշմարտութիւն կինուռեմ՝
„ճշմարտութիւն կբարողեմ ըստով: Խօսքդ
„զորդ եւ զրուածքդ ամէն տեսակ ստութեամբ

„Եցուը“: Հերիք խեցուցին, կրօնմ, մեր ազգը այսպիսի խեւերը այսպիսի խօսքերով. ժամանակ է որ ճանչնայ ազգը իւր չափը եւ անոնց չափը, եւ այսուհետեւ չխաբուի յայնպիսեաց կամաւորապէս:

Խօսքերնիս հոս վերջացընելով՝ կրնամք արդեօք մեք ըսել թէ ազգին կարողութեան չափը որն է: Փորձեմք:

Մեր ազգն ալ ուրիշ ամէն ազգաց պէս ունի գովելի յատկութիւններ. որը բնական, այսինքն իւր բնաւորութենէն ու խառնուածքէն առաջ եկող, որն ալ պատահական, այսինքն հին եւ նոր վիճակներէն առաջ եկած:

Գովելի յատկութիւններէն մէկն է անտարակոյս՝ բարեխատնութիւն, եւ ամէն տեսակ յառաջադիմութեան ընդունակութիւն եւ յաջողակութիւն: Այս ըսել չէ թէ անբարեխառն, անկարգ, կատաղի, անզզամ, անխիղը մարդիկ չկան մէջերնիս, կամ թէ ամենայն Հայ հարկաւ ընդունակ է ամէն տեսակ զիտութիւն եւ ճարտարութիւն սովորելու. ոչ. այլ մեր խօսքը ընդհանուրին, այսինքն ազգին մեծ մասին վրայ է: — Դարձեալ, մեր ազգին գովելի յատկութիւններէն մէկն է իւր հայրենի լեզուն եւ կրօնը՝ այսինքն Հայութիւնը սիրել: Այս ալ ըսել չէ թէ ամենայն Հայ ալ հայասէր է. ոչ. ապա թէ ոչ, պէտք չէր որ տեսնէինք մէջերնիս հայ-հոռոմներ, կաթողիկներ, փրութէսթաններ, անտարբերեաններ. մեր խօսքը մեծ մասին համար է: — Դարձեալ, մեր ազգին գովելի յատկութիւններէն մէկն է հեռատեսութիւն, բարակամտութիւն, արթնութիւն եւ հաւատարմութիւն, որոց նետեւանքն է վաճառականութեան մեծ յարմարութիւն, խնայողութիւն եւ չարքաշութիւն: Այս ալ ըսել չէ թէ չկան մեր ազգին մէջ անխօննենքր, թանձամիտներ, ապուշներ, խաբերաներ, ազահներ եւ ունայնամիտ փափկակեացներ. մեր խօսքը մեծ մասին համար է: Եթէ Հայ մը այս գովելի յատկութիւնները կտեսնէ իւր վրայ՝ առանց անոնց հակառակ եղած պակասութիւններուն, ինարկէ կարող է ուրեմն ըսել թէ իւր չափը զիտէ, եւ իրաւամք զոհ է եւ ուրախ իւր Հայութեանը վրայ:

Բայց մեր ազգն ալ իրեն համար քանի մէ պակասութիւններ ունի, որոց մեծ մասը հետեւանք են իւր բազմադարեան զերութեանն ու անխլանութեանը: Եւ սոցա զիսաւորն եւ առաջինն է, ինչպէս որ յայտնի է ամենուն, նախանձու աշխարհակրծան ախտը, որով մէկ Հայը մէկալ Հայուն յառաջադիմութեանը, մեծնալուն, փառքին պատույն, հարստութեանը, յաջողութեանը՝ այնչափ սաստիկ կեախանձին, որ մինչեւ աշքը կառնու ինքն ալ աղքրտնալ՝ միայն թէ իւր ընկերը աղքատութեան մէջ ձգէ, ինքն ալ անպատիւ լինել՝ միայն թէ ուրիշին անպատուութեանը պատճառ ինի, ինքն ալ խեղճութեան թշուառութեան մէջ ընկերի՝ միայն թէ ընկերին յաջողութիւնը երջանկութիւնը չտեսնէ: Խօրկէ կգտնուին մեր մէջ նաև այս ախտէն ազատ Հայեր, բայց միւսներուն բազմութեանը նայերով՝ քիչ են, անոր համար զրեթէ առակ եղած է շատին բերանը թէ Հայերը անմիաբան են:

Մեր ազգին երկրորդ պակասութիւնն է՝ իրենին շնաւնիլ, օտարի բաներուն կրւօրէն հաւնիլ ու հետեւիլ: Լեզու, երկիր, արարդին, հազուստ, վարմունք, սովորութիւն, այն ժամանակը սիրելի են Հայուն երբոր Հայութան չեն, այլ կամ Թուրքի, կամ Պարսկի, կամ Արևոտի, կամ Գաղղիացոյ, կամ Անգղիացոյ, կամ Հումի, կամ Մաճանի, կամ նաև Սաուրոյ կամ Մոլովանի: Եթէ Հայ մը այս պակասութիւնը կտեսնէ իւր վրայ եւ կցանայ ուղղել, ըսել է թէ իւր չափը զիտցող է. յոյս կայ որ շտկուի:

Վերջապէս, եթէ յիրաւի կուզեմք ճշմարիտ յառաջադիմութիւն ունենալ բարեկրծութեան մէջ եւ աշխարհիս լուսաւորեալ ազգաց կարգը անցնիլ, նարկ է որ մեր չափը աղէկի զիտնամք: Մեր աղէկրութիւններուն ճիշդ չափը զիտնամք որ ոչ վատաքար լրանիմք ու վիատիմք, եւ ոչ անմտաքար հապարտանամք ու ամբարտաւանիմք. նոյնապէս մեր պակասութիւններ ալ աշքերնէս շնորհընեմք որ կարողանամք զանոնք մէջերնէս վերցընել. իւր չափը զիտնալուն օգուտները վայելեմք, եւ չափ զգինալուն մեծամեծ վնասներէն ազատ մնամք: